3860 1901 ՕԳՈՍՏՈՍ 15/28 ՉԱՐԵԼՆՊԻՀ 18ինձի սեռեռ 1319 ՀԼՄԱՋԻ ԻԼ ԷՎՎԼԼ. 13/15 ԱՂԸՍԹՈՍ

# ՄԵՋՄՈՒԱ-Ի-ԱԻԲԱՐ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
*Grand'Rue de Péra 65*

Հաքիաստա իրի տեքա եանի ՉԱՐԵԼՆՊԻՀ վէ ՀՈՒՍԱԱ ԻՐԹԼՈՒ կիւնլերի նէշր օրգանու։

مجموعهٔ اخبار
بك اوغلی تقسیم جادهسی نومرو ٦٥

ՂԱՋԷԹԱՄԸՋԸՆ ԱՊՕՆԷ ԳԻՑԱԹԼԱՐԸ. = Իսթանպոլ իչին սէնէլիկի 60 պրուչ, = 6 այլըղը 35. = Թաշրա իչին սէնէլիկի 85. = 6 այլըղը 45 գր. տուր։ = Քօսթա իւճրէթի պիզէ այիտ տիր։ = 15 կիւնլիւք նիւսխէ 60 բարա տըր։ = ԻԼԱՆԱԹ ՇԱՐԹԼԱՐԸ. = 1ինճի սահիֆէյին պէհէր սըրասը 5, 2ոճի վէ 3իւնճի սահիֆէլէրին հէր սըրասը 3, վէ 4իւնճի սահիֆէյին պէհէր սըրասը 1 ղրուշ տուր։ = Զօղ տէֆա տէրճ իտիլէճէք իրանաթ իչին այլըճա բազարլըդ օլունուր։ = Նիւսխէսի 30 բրտ տըր։

Ղազէթաեա միւթէալլիգ խուսուսաթ իչին ՑՈՎՀԱՆՆԻՍ ԹՕԼԱՑԵԱՆ միւրաճաաթ օլունուր։ = Խաարէիանէ՝ Պէյօղլունտա Ճատաէի քէպիրաէ Նում 65։

## ՄԵԳԱԼԷԻ ՄԱԽՍՈՒՍԷ

Հէր եէրտէն գիեատէ Ֆրանսատա նուֆուսը էհալինին կիթաիքճէ էքսիլմէքտէ օլմասը Ֆրանսըզ էրպապը համիյէթինի ճիատէն տիւշունտիւրիւօր, վէ պու հալէ պիր չարէ պուլմագ իչին ճիտուի պիր զայրէթ սարֆ օլունտուղու կէօրիւլիւօր։ Տէպա զաղէթասընատա սօն կիւնլէրտէ կէօրիւլէն պիր մէգալէի մախսուսէտէ, իզտիվաճլարըն վէ թէվէլլիւատթըն էքսիլմէսինի մուճիպ օլան պաշըճա ահվալ՝ քէօյլիւլէրին կիթաիքճէ շէհիրլէրէ նագլ իթմէքտէ օլմալարընա, վէ ալէլ ումում ֆամիլիալարըն չօգ եվլատ սահիպի օլմադտան իհթիրազ իթմէլէրինէ համլ իտիլմիշ տիր։

Տէպա վէ սակր միւթէպէր Ֆըրանսըզ զաղէթալարը՝ Ֆրանսատա, վէ տիկէր զաղէթալար՝ քէնտի մէմլէքէթլէրինտէ, պու մուհիմմ խուսուսու տիշունտիւքլերի թագտիրտէ, պիզիմ տէ քէնտի ճէմաաթըմըզը այնի հալտէ պուլունմասընը կէօրմէմէքլիկիմիզ գապիլ տէյիլ տիր։ Պու կիւն, նէֆսի Իսթանպօլատա եաշատան էրմէնի-գաթօլիքլերին միգտարը՝ ճէմաաթըմըզըն ըէմէն թէչքիլաթը, եանի 60-70 սէնէ էվվէլ պուլունուղու միգտարտան հէման հիչ ֆարգը օլմասը՝ էրպապը տիգգաթ թարաֆընատան տէրմիեան օլունմագտա, հաթթա քիլիսէլիմիզ ժողովըրդապետլերինին տէֆթէրլերինտէ, տօղանլար՝ էօլէնլերտէն էքսիք օլմասընա պագըլըրսա, միգտարը մէզքիւրը, հալը սապրգընատա պիրէ գալմաեբպ, պիր եանտան էքսիլմէքտէ օլտուղու անլաշըլմագտա տըր։

Պիզտէ տախի հէր էհլի համիյէթին թէէսսիֆինիւ մուճիպ օլմաեա սէզա օլան պու հալ՝ էլվէթթէ սէպէպսիզ օլմադ, վէ սէպէպի իսէ, պէեանտէն միսթաղնի օլտուղու իւզրէ, իզտիվաճլարընն սէնէտէն սէնէեէ, խուսուսիյէ սօն օն պէշ եիրմի սէնէլերտէն պէրու կէօզէ չարբաճագ տէրճէճէտէ ազալմագտա պուլունմասը տըր։ Էվվէլ, ճէմաաթըմըզտա իզտիվաճլար ֆէվգէլատէ նատիրէն վուգու պուլմագտա օլուպ, պու իսէ, վագթըմըզտա սուրէթի զայրը մէշրուէտէ վէ ֆիկգ ու ֆիճուր ալէմինտէ եաշամանընն ըէք գօլայ օլմասընտան տէյիլ, — չիւնքի նամուս ու իթիպար սահիպի օլան վէ էվվելիբ սաատէթ ու իգպալինի թագտիր ետէն հիչ պիր քիմսէնին, պու թարզ պիր էօմրիւ իզտիվաճա ասլա վէ գաթթա թէրճիհ իթմէեէճէկի աշիքեար տըր, — պնճագ, իզտիվաճլարըն ըէք նատիր վուգուա կէլմէսի՝ իզտիվաճ չարթլարընն աղրրաշմըզ վէ եաշամագ թարզընընն միւշքիլլէշմիշ օլմասընն նէթիճէսի տիր։

Ֆիլվագը օթուզ գըրգ սէնէ էվվէլլերինէ գատար այտա 4-5 լիրա գազանան պիր քիմսէ՝ էվլէնիպ, ֆամիլեասընը օլտուգճա եաշաթապիլմիկի, վէ չօլուգ չօճուգ սահիպի օլտուղու հալտէ, պու կիւն այնի քիմսէ՝ այտա 10-15 լիրա գազանսա պիլէ, եինէ էվլէնմէեէ թէրէտտիւտ խաիեօր։ Չիւնքի էճնէպի զաղէթալարընտա պունա տաիր եազըլան մէգալէլերտէ, քէօյլիւլէրին՝ պիւեիւք չէհիրլէրէ նագլ իլէ, պիւեիւք չէհիրլիլէր կիպի եաշամագ խթէմէլէրի հէտէֆի իթիրազաթ օլտուղու միսիլլու, պիզտէ տէ, — պրագալըմ Օրթաքէօյ, Սամաթիա վէ տիկէր մահէլլերտէ էմնաֆճա եաշաեան ֆամիլեալարընդ՝ հէր ադրն ադրն Պէյօղլունա զօշուպ կէլմիքլերինի, վէ պուրանընն ֆահիշ ֆիեաթը խանէլերինտէ օթուրուպ, տարաթ վէ տէպատէպէլերինի տէ պուրաեա ույտուրմաեա չալըշըգլարընը, — տահա զիեատէ ֆէնասը չու տուր քի, քէնտի տերեճէսինէ կէօրէ եաշաեան ֆամիլեալար պուլմագ տա բէք նատիր տիր։ Չէօյլէ քի պիր չամաշըրճը գըղը պիլէ, հէր հալտէ քէնտինտէն պիր իքի գաթ իսթիւն օլան տիկէր պիր ֆամիլեա գըղընա պէնզէմէք իչին չապալանըպ տուրուեօր, վէ չամաշըրճը գըզընտան պիր իքի միսլ ֆարգը օլան տա, քէզալիք քէնտի մաֆէվգինտէքինէ եէթիչմէեէ չալըշըեօր...

Պու գըզ, ֆամիլեա թէչրիլ իթտիկնատէ տէ, այնի մէսլէքի թուրմագտա օլտուղունտան, պիթթապի խըզմէթճի, պէպլէմէ, միւքէմմէլ մէֆրուշաթ, թէզեինաթ, գըշն՝ գըշ էյլէնճէլերի, վէ եազն՝ քէօյ սէֆալարը արամագտա տըր քի, իչթէ պու հալ՝ օն օն պէշ լիրա գազանանը պիլէ իզտիվաճ խուսուսընտա հագգըյլա տիշունտիւրմէեէ մէճպուր իթմէքտէ տիր։ Պրագալըմ քի վագթըմըզտա այտա օն օն պէշ լիրա գազանան պուլմագ տա՝ բարմագ ըս սաերլապիլէճէք տերեճէտէ մահտուտ տուր։

Իչթէ, պու հալին թապիի նէթիճէլերինտէն տիր քի, էվլէնմէք արզուսինտէ պուլունան պազը քիմսէլեր տէ պուլունուեօր իսէ, թէչքիլ իտէճէքլերի ֆամիլեանընն եիւզիինտէն նէ գատար ազը պիր եիւք ալթընա կիրիլէճէկինի տիշունէրէք, ալաճագլարը գըզտան ազ չօգ պիր միգտարտա թրախումա ագչէսի թալէպ իտիեօրլար քի, պու տա իզտիվաճը՝ պաշգաճա միւշքիլ գըլմաեա սէպէպ օլուեօր։ Ղիրա խուսուսիյէ պիզիմ կիպի՝ զէնկինի, հալ ու վագթը տիւզիիւն էսնաֆը չօգ օլմաեան պիր ճէմաաթտա, 100 լիրատան թութուն տա 1000 լիրաեա գատար թրախօմա վէրէպիլիր դա՞չ ֆամիլեա պուլունապիլիր։

Հասրլը պու սէպէպլէր՝ ճէմաաթըմըզտա իզտիվաճլարը սէնէտէն սէնէեէ ազալմագտա օլուպ, պունուն նէթիճէսի օլարագ թէվէլլիւտաթի տախի էքսիլմէքտէ տիր քի,— հիչ օլմադտա Իսթանպօլ հագգընտա սէօյլէտիկիմիզ հալտէ, — մէմնունիեէթպախշ օլմադ։ Եալընըզ Իսթանպօլ իչին սէտիկիմիզ շունուն իչին տիր քի, թաշրալարտա եաշամագ թարզընընն պու եօլտա կիւճլէշմիշ օլտուղունու, վէ հէր սընըֆը քէնտի տերէճէսի մաֆէվգինտէ չըգմագ իսթէտիկինի մէմուլ իթմէեիր։

Իրլասա, պիզիմ իչին պու նօգթա արիզ ու ամիգ թահթը նաղարը միւթալէաեա ալընմաեա լաբրդ տըր։ Պուրալարը՝ հէր ֆամիլեա ըէիսի թարաֆընատան տիշունիւլմէլի, վէ հէր ֆամիլեա, քէնտի սընըֆի վէ տերէճէսինի աշմատըզը հալտէ, եաշամագ թարզը տահա զիեատէ գօլայլաշաճաղը կիպի, իզտիվաճլարը տա, շիմտիքի գատար միւշքիլ գըլաճագ մէրթէպէտէ էվլէնմէք իսթէեէնլէրին կէօղլերինի գօրգութմաեաճաղը, վէ պիւեիւք պիւեիւք թրախումա ագչէլերի իսթէնիլմէսինէ խիթամ վէրտիրէճէկինի թէէմին իտէրիզ։

## ՀՌՈՄ

### ԹԱՆԴԱՐԱՆ ՀՆՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԻՑ

(Շարունակութիւն)

«Սթանցա տէլլ Էլիօտորօ» կոչուած սրբարանը Ռափայէլի իսկական ձեռօք նկարուեցաւ յամի 1512-1514։ Առաջին նկարը կը ներկայացնէ Հեղիոդորոսը Սելեւկեայ Փիլոպատորեայ հանդերձապետը, որ Ասորւոց թագաւորէն զրկուեցաւ կողոպտելու Երուսաղեմայ Տաճարը։ Սակայն մինչդեռ նա կը փութար այդ սրբապիղծ պատուէրն ի գործ դնելու, Մնիայ մեծ Քահանայապետին աղօթիւք (Մնիա կը նշմարուի մրսադրութեամբ աղօթքի կեցած) կ'առաքէ Աստուած անոր դիմաց երեք հրեշտակներ որք խարազանով զինեալ զայն յերկիր տապալելով կ'արտաքսէն տաճարէն։ Ռափայէլը ուղելով ակնարկել Գաղղիացւոց շառաջիւնը՝ Նովարայի պատերազմէն յետոյ՝ իւր երկասիրութեան մէջ դրաւ նաեւ Յուլիոս Բ. Քահանայապետը։ Այս որմանկարին բանաստեղծական յօրինուածը՝ գեղարուեստական գագաթնակէտին հասեր է։ Առանձին ուշադրութեան արժանի են երեք հրեշտակք, յորոց մին ձիաւորի կերպարանօք և միւս երկուքն ի հետի։ Զրքնաղազանք են, լի վառվռուն կենդանութեամբ, և զգեստները վայելչաձեւ գեղեցկութեամբ։ Այս նկարի դիմացը մի ուրիշ վայելչագեղ նկար կայ՝ յորում նը-կարուած է սուրբ Լեւոն Մեծ Քահանայապետը, որ իւր պալատականներով Աթթիլայ Ունների թագաւորի դիմացը կ'ելլէ որ եկած էր Իտալիան կործանելու. Ս. Լեւոնը զայն իւր դիմաւորութենէ յետ կը պահէ և Հռոմայ վրայ յարձակիլը կ'արգելու մատնանիշ ընելով օդոյն մէջ Պետրոս և Պօղոս Առաքելոց հրաշալի երեւումն որք սպառնալից աչօք իրեն կը նայէին։ Այս բարձր յօրինուածոյն մէջ սթափեցուցիչ է Ռափայէլի գեղարուեստական հանճարոյն արգասիքը։

Անդ կը նկատուի սրբոյն Լեւոնի և իւր պաշտօնէից դիմաց վեհ խաղաղութիւնը, իսկ ատոր հակառակ բարբարոս բանակի արհաւիրքն և շփոթութիւնքը, որք տեսնելով իւրանց թագաւորի յանկարծական կասելը և տոկալի երկիւղը ինքեանք եւս անաբեկած են։ Ռափայէլի այս չքնաղ նը-կարի մէջ կը տեսնուի Լեւոն Ժ. Քահանայապետը ի կերպարանս Սրբոյն Լեւոնի, և հոս կը նշմարուի կերպարանեալ Պետրոս Պերուգինացին իբր նուիրակ։ Այս նկարը Լեւոն Ժ.ի հրամանաւ չինեց մեծ արուեստագէտը։

Այս սրահի երկրորդ որմանկարը կը յիշեցնէ Բոլսենայի հրաշքը Ուրպանոս Դ. Պապի ժամանակը. երբ քահանայ մը կը տարակուսէր Քրիստոսի իսկական ներկայութեան ի սրբագործեալ նշխարն, կը տեսնէ կենդանի արեան կաթիլներ, որ սրբագործեալ նշխարքէն մարմնակալի վերայ կը կաթէին։ Հաճոյ թուեցաւ Սանձիոնին սոյն նկարի մէջ դնել նաեւ Յուլիոս Բ. Քահանայապետը պալատականներով հանդերձ որ Պասարագ կը տեսնէ։ Հիացմամբ նկատելու է այցելողն՝ Քահանայի ղղմամբ մորմոքումը, բազմաթիւ ժողովրդեան ջերմեռանդ հետաքրքրութիւնը պատճառեալ անճառելի հրաշքէն, տեղւոյ սրբութիւնը որ յարգանաց և երկիրպագութեան կը հրաւիրէ զհաւատացեալս, զանազան երեւոյթներ և զգացումներ զորս մանրամասն խորագէտ արուեստիւք նկարած է անմահ Ռափայէլը։ Սոյն նկարին մէջ յիշեալ հրաշալիքներէն զատ գերապանծ շքեղութիւն մը կատայ գոյներու նրբութիւնը և հանճարեղ բաղադրութիւնը։ Յուլիոս Պապը՝ այս նկարի վերջանալը մեծաւ ուրախութեամբ տեսաւ յորմէհետէ չատ չի տեւեց կնքեց իւր մահկանացուն։

Դիմացը գտնուող նկարին մէջ կը նկատուի Ս. Պետրոսը որ հրեշտակի ձեռօք ազատուած կը վազվզէ. նա և այս, Սանձիոնի եղական գործերէն մին է։ Հրաշալի եղանակաւ ներկայացուած է ի սոյն նկարի չորս կերպ լուսոյ զանազան տեսակները. այսինքն մէկ տեսակ լոյսն է բանտին մէջ հրեշտակէն Պետրոսի վրայ ծագածը։ Երկրորդը՝ բանտէն դուրս սոյն

հրեշտակէն ծագեալ տարբեր լոյս մըն է. երկրորդ լուսնոյ լոյսը, և չորրորդ մեծապայծառ ջահին լոյսը զոր կը կրէ ի ձեռին սպառազինեալ պահակ զինուորը. լուսոյ փայլուն ութիւնը սքանչելի կերպով զինուոր վրայ ցոլացուցուած է. իսալական արուեստին առաջին նկարն է որ գիշեր կը ներկայացնէ: Նոյն Ռափայէլը նկարեց նաեւ այս սենեկի կամարը ներկայացնելով Աստուած որ կ'երեւի Մովսիսի ի Մորեսուոյ, Աբրահամը որ կը զոհէ իւր սիրելի որդին: Ամենակարողն Աստուած որ կը խոստանայ Աբրահամու անթիւ զաւակաց հայր ընել զինքը. և Յակոբ Նահապետի խորհրդաւոր սանդուղը զոր տեսաւ ի հնջելն:

Անցնինք այժմ Սթանցա տէլլա Սենեսթուրա անուանուած սրահը զննելու. Սենեսթուրա անունն առած ըլլալուն պատճառն այս է զի անդ ժամանակի Պապին կը ներկայացուէին պաշտօնական թղթեր ստորագրելու համար:

Այս սենեակը որ Ռափայելի ձեռօք նըկարուեցաւ կրնայ ըսուիլ համառօտ բովանդակութիւն մը իւր բոլոր հանճարոյն: Եւ չորս նկարները որք սենեկի պատերը կը գերազարդեն՝ կը ներկայացնեն սոյն արուեստագիտի մեծ հանճարոյն լայնածաւալ ասպարիզի զանազան արգասեաց ցոյցը:

Առաջին որմանկարը զոր Ռափայէլը 25 տարեկան եղած ժամանակը նկարեց, Տիսբութա տէլ Սագրամենթօ կոչուած նկարն է: Ռափայելի գաղափարը յայտմ կը կայանայ զինուորական, հաւատացող և յաղթանակող եկեղեցին միացնել ամենասուրբ Հաղորդութեան յայտնութեան նկատմամբ: Վարի մասին մէջ կը նկատուին բարձրամեծար անձինք որք կը վիճեն և կը հաւատան, և բարեպաշտ մարդիկ որ միայն կը հաւատան. վերի մասին մէջ սրբոց և երանելեաց դասն է որ կը տեսնէ և կը հաւատայ և ամենէն վերը Աստուածն է յԱմենասուրբ Երրորդութեան:

Բոլոր գիտնականք և ճաշակի տէր մարդիկ հիացմամբ կը նկատեն նկարիս վսեմութիւնը: Շատ բարձր է դաղափարը, և իւրաքանչիւր անձնաւորութեան սեպհական զգացման արտայայտումը զոր ըստեղծեր է Ռափայելը իւրաքանչիւր անհատի համար: (Շարունակելի)

Հռոմ ՍԱՐԳԻՍ Վ. ՏԷՐԱԲՐԱՀԱՄԵԱՆ

# ԱԶԳԱՅԻՆ

Բազար կիւնիւ Ս. Աստուածածին եօթուսու օմագ վէ Պիւեիք-ատատա վագը Անարատ Յղութիւն Ս. Աստուածածին քիլիսէսինին եէվմի մախսուսու պուլունմագ հասէպիյլէ, Կ-Բաթրիգ ըւթպ. Էմմանուէլեան Պողոս էֆ. հաղրէթլէրի, ըէֆազաթլարընտա Վէքիլի միւհթէրէմլէրի Արհ. Աւետիս Արք. Արփիարեան իլէ Կաթողիկոսարան Դիւանապետի Գերց. Թէրզիպաշեան Գերց. Գէորգ Ծ. Վ. օլտուղու հալդ, ճուման իրթէսի աղշամը Պիւեիք-ատատա պիլ աղիմ, օ կիճէ մէղքիւր քիլիսէնին իթթիսալինդէքի տարիէի մախսուսէտ գալընմը, վէ բազար սապահը մութանթան սուրէթտ ժամերգութիւնսան սոնրա, ըւթպ. Կ-Բաթրիգ էֆ. հաղրէթլէրի թարաֆընտան Գուտտասը չէրիֆ թագտիս դըլընմը: Գուտտասը չէրիֆտէն սոնրա, մէղքիւր քիլիսէնի վէ ագարաթընը ինչա իթթիրմիշ օլան վէ էլեէվմ վէֆաթ իյլէմիշ պուլունան էրպապը համիյէթ վէ սիկանէթբէրվէրիտէն՝ Մարաշ մէրիսասը միթէվէֆա Աբէլեան Միքայէլ Եպիսկոպոսին ագրապաբընտան անասը էնդարէլի Ս. Բէլեան էֆ. նին իսթիրահաթը ըուհու իչին բահմէթ տուպարը օգունմուշ տուր:

Պու տուանին իսթիմընտա իւզիւմ ըէսմի թագտիսի իճրա օլունմուշ տուր:

Պու վէսիլէ իլէ քիլիսէ՝ Մեծ-Փողոցը-գապատի Գեր. Ներսէս Վ. Փափազեանին տէլալէթիյլէ կիւզէլճէ թէզնին օլունտուղու կիպի, միւշարիլէյհ Արփիարեան Արք. իլէ Թէրզիպաշեան Ծ. Վ. տէն մասատա, տիկէր պազը միւթէհաիզանը ըէհապիյին, վէ էֆրատը ճէմաաթըմըզտան՝ Աստանին միւթէպէրանընտան պաշգա Պէյօղլունտան վէ պազը քէօյ վէ ատալարտան կէլմիշ օլան խայլի զէվաթը միւթէպէրլի հազը պուլունմուշլար տը:

Խիթամը այնտէ, քիլիսէնին սալոնունա չըզըլարագ, միւթէպէրանը մէվճուտ՝ Կ-Բաթրիգ ըւթպ. էֆ. հազրէթլէրինի զիեարէթ իթմիշլէր, վէ պիր միւտատի արամ իլէ իքրամլար օլունտուգտան սոնրա, հուզուրը քիրամ մուֆարագաթ իյլէմիշլէր տիր:

Պատէհու Կ-Բաթրիգ ըւթպ. էֆ. հաղրէթլէրիյլէ Վէքիլի միւհթէրէմլէրի վէ քեաթիպլէրի՝ տավէթի մախսուսէ իւզէրինէ, միւթէհաիզանը միլլէթտէն Դանթարեան Յովհաննէս էֆ. նին խանէսինէ ապիմէթլէ, էօյլէն թատմընը օրատա իթմիշլէր տիր: Յովհաննէս էֆ.՝ միւշարէվէ միւամալէյհիւմ հագդլարընտա հէր սուրէթլէ իհթիրամաթը միհմանսիւազանէի իյֆա իլէ, խպրազը համիյէթ իթմիշ տիր:

Թատմտան սոնրա, Կ-Բաթրիգ ըւթպ. էֆ. հաղրէթլէրի՝ քէնտիլէրինի զիեարէթ իսէն ղէվաթը քիրամա իեատէի զիեարէթ իթմիշլէր տիր:

*** Մէղքիւր զիեարէթլէրին խիթամընտա Կ-Բաթրիգ ըւթպ. էֆ. հազրէթլէրի՝ ըւֆէզայը միւհթէրէմէսի իլէ Պիւեիք-ատատան Հէյպէլի ատասընա ապիմէթլէ, Ռում բաթրիկի սապզգը Դօնոթանթիանօս էֆ. եի զիեարէթ իթմէք իսթէմիշլէր իսէ տէ, միւշարիլէյհ օլ էմնատէ Գուտտը չէրիֆ Ռում բաթրիկի սապզգը Նիդօդիմոս էֆ. նին իսանէսինէ պուլունտուղունտան, օրաեա կիթմէքլէ, միւշարիլէյհիւմա թարաֆընտան իհթիրամաթը մախսուսէ իլէ գապուլ օլունմուշլար տը:

Պիր սաաթտան զիեատէ իսթիսատ իտէն պու զիեարէթ վէ միւլաղաթ՝ մահդա Խրիսթիանլըգ մուհապպէթի իւզէրինէ վէ զաեէթ սամիմի պիր սուրէթտէ վուգուպուլուպ, թարագէյնճէ հիւսնի թէէսսիր իթմիշ վէ մէնմունիեէթ հասըլ օլմուշ տը:

Մուախխարէն Կ-Բաթրիգ ըւթպ. էֆ. հաղրէթլէրիյլէ Արհ. Աւետիս Արք. Արփիարեան վէ Գերց. Գէորգ Ծ. Վ. Թէրզիպաշեան՝ ազգամ վաբորդյա Պէյօղլունտան Կաթողիկոսարանա ավտէթ իթմիշլէր տիր:

*** Ս. Յ. Ոսկեբերան քիլիսէսի Թաղ. Խորհուրդ ազասընտան Միհրան էֆ. Ստեփանեանը իսթիֆա իթթիկի, վէ իսթիֆանամէսինի Բաթրիգխանէմիզ Իտալէ մէճլիսինէ թագտիմ իյլէտիկի իչիտիմիշ տիր:

Միհրան էֆ.՝ պիր գաչ սէնէլէրտէն պէրու մէղքիւր քիլիսէնին էն զայուր թաղականլարընտան օլուպ, քիլիսէնին վէ մէքթէպլինին մուամէլաթ վէ հիսապաթընին հիւսնի բայլէթինէ ֆէտաքեարանէ չալըշմըզ օլտուղու ճիհէթլէ, վուգուի իսթիֆասընա թէէսսիֆ, վէ պու իսթիֆասընին էսպապը մուճիպէսի հէր նէ իսէ, պէր թարաֆ իսթիյէրէք, մէմնունիեէթինէ տէվամը արզու օլունուր:

*** Միւթէպէրանը միլլէթիմիզատէն՝ Տիվանը Մուհասէպաթ ազալըզընտան միւթէգաիւտ սատատէթլու Գարագաշ Կարապետ էֆ. եէ Ցինճիւ ըւթպէտէն նիշանը Օսմանի իհսան պույրուլտուղունա սայիր թէվճիհաթը բէամիեէ սըրասընտա կէօրիւլէն հավատիս, պիզիմ կիպի, միւմայիլէյնի թանրեան վէ խասայիլ ու էվսաֆը մութթասըֆէսինի թագտիր իտէն պիլճիւմլի ահրպպայը քէսիրէսինճէ մէնմունիեէթլէ թէլադգը օլունմուշ օլտուղու չիւպհէսիզ տիր:

Գարագաշ Կարապետ էֆ.՝ իւլում վէ մալիւմաթը միւխթէլիֆէ վէ մուհիմմէ իլէ պէրապէր, էլսինէի չարդիէ վէ զարպիեէտ քէսպի մէլէքէ իթմիշ վէ հաթթա իւլէմայը էճանիպ նէզտինտէ տախի մաղհարը թագտիր վէ անտա օրմուշ էրպապը իրֆանտան վէ տիլէագը մէմտուհէ տահապընտան պուլունմուշ օրմասրյա, չու եօլտա թաղթիֆաթը ճիհանտէրէճաթը Շէհրիեարիեէ դահիլիեէթինտէն տօլաեը քէնտիլէրինի պիլիսասա թէպրիք իտէրիզ:

## ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ

## Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ

Բերա, Եէշիլ փողոց, բիւ. 1

ՏԱՍԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՏԱՐԵՇՐՋԱՆ

1901—1902 ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻ

Ուսումնարանը պիտի վերաբացուի առաջիկայ Սեպտեմբերի 3ին:

Ընդունելութեան պայմաններուն և ուրիշ մանրամասնութիւններուն տեղեկանալ փափաքող ուսումնասէր պատուական ազգայիններէն կը խնդրուի՝ որ հաճին դիմել Ուսումնարանը՝ Երկուշաբթի և Հինգշաբթի օրերը մինչեւ կէս օր:

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

Բերա, 11)24 Օգոստոս 1901

# ԽԱՐԻՃԻԷ

ՍՈՒԼՀ ԱՀՑՆԱՄԷՍԻ. — Բէքինտէքի էճնէպի սէֆիրլէրի՝ Զին հիւքիւմէթի իլէ ագտ օլունան սուլհ ահանամէսինի իմզալանըպ, թատտիդի իչին Զին հէյէթի հիւհիւմէթինէ թագտիմ իթմիշլէր տիր: Պու ահանամէ 12 մատտէեի հավի օրուպ, պունա պիր թագըմ էվրագը բէամիէ տախի բասմի իսլամիշ տիր:

Մատտէ 1. — Ալմանիա սէֆիրինին գաթլինտէն տօլաեը Զին հիւքիւմէթի նամընա պէեանը թէէսսիֆ իչին բրէնս Զունկուն Ալմանիաեա կէօնդէրիլմէսի գարարլաշտիրըլմըզ տը: «Բրէնս Զունկ՝ պու մէմուրիեէթլէ զաթէն եօլա չըգմըզ վէ կէչէնտէ Նարօլիեէ վասըլ օլմուշ տուր:) Մագթուրին գաթլ իսրտիկի սօգագտա պոյլու պօեունա պիւեիւք, պիր քէմէր տախի ինչա օլունաճագ տը:

Մատտէ 2. — Դադահաթը օլան Զին մէմուրլարընըն իսատ, աղ, նէֆի վէ թէլէֆի նէֆս կիպի ճէղալարը կէօսթէրիլմիշ վէ պու ճէղալարտան պիր գըսմը իճրա գըլընմըզ տը:

Մատտէ 3. — Բէքինտէ ճաբան սէֆարէթի դանդէլէրինին գաթլինտէն տօլաեը պէեանը թէէսսիֆ իչին ճաբանա պիր մուրախխաս կէօնտէրիլմիշ տիր:

Մատտէ 4. — Զին հիւքիւմէթի՝ էճնէպի գապրիսթանլարընա իտիլէն թէարրուզա մուգապիլ պունլարտան ագվ սանմէլէրի եաբըլմագ իւզրէ 15,000 թաէլ էօտէմիշ տիր:

Մատտէ 5. — Իքի սէնէ միւտտէթլէ Զինէ էալիհա վէ մուհիմմաթ կիրմէեէճէք տիր: Իդթիղաի հալտէ պու միւտտէթ թէմտիտ օլունաճագ տը:

Մատտէ 6. — Զին՝ 100տէ 4 ֆիրիզ իլէ 450 միլ. թաէլ թաղմինաթ իթտասը տէրիւհտէ իթմիշ տիր: Պու թաղմինաթ 6 այտա պիր էօտէնմէքլէ, 30 սէնէտէ թէսվիէ իտիլէճէք տիր: (Պու մասատէտէ թաղմինաթը ռուբէթի թէէսիսի վէ հանկը վէրկիլէրին պրթբրըլտրը կէօսթէրիլմիշ տիր):

Մատտէ 7. — Սէֆարէթխանէլէրին հուտուտ թայէին իտիլմիշ, վէ պունլարը վէ էճնէպիլէրին հիմայէսի իչին տախմի էճնէպի ատաքիրի մուհաֆազասը պուլունտուրուլմասը գապուլ իտիլմիշ տիր:

Մատտէ 8. — Զին հիւքիւմէթի՝ թագուտաքի գալէլէրին վէ Բէքին իլէ սէվահիլ արասընտաքի իսթիհքեամլարը երգտրրըլմասընա բուի բիզա կէօսթէրմիշ տիր:

Մատտէ 9. — Բէքին իլէ սէվահիլ արասընտաքի մուխապէրեեի սէրպէսթ ագլամագ իչին էլզէմ օլան նօգթալարը իշղալ իթմէեէ տէվլէթլէրին հագգը՝ օլաճագ տը: Պու նօգթալար ահանամէտէ պէեան օլունմուշ տուր:

Մատտէ 10. — Էճնէպիլէրէ խասիմ օլան չիրքէթլէրէ տախիլ օրմագ մէմնու օլտուղունա վէ խիլաֆընտա հարէքէթ իտէնլէրին իտամ իտիլէճէկինէ, վէ վալի, միւթէսարրըֆ եախսա մէսուլ պիր մէմուրընա գապահաթ իչէտիկինտէ ազլ օլունաճաղընա տաիր ագտէմճէ սրտուր իտէն պէեանմէլէրին իբի սէնէ տիվարլարա եարըշտրրըլմասընա՝ Զին հիւքիւմէթի մուվաֆագաթ իթմիշ տիր:

Մատտէ 11. — Զին հիւքիւմէթի՝ թիճարէթ ահանամէլէրինի թատիլ իթմէք իւզրէ իճրաի միւզաքէրաթ իտէէք տիր:

Մատտէ 12. — Ցունկ-Լի-եամէն տէնիլէն ումուրը խարիճիէ հէյէթի լազվ իտիլիպ, հէրինէ Զինին տիկէր պրթը՝ նէզարէթլէրինտէն իւթիւն օրմագ իւզրէ պիր խարիճիէ նէզարէթի թէչքիլ իտիլմիշ տիր: Միւֆէրանին սէրայտա ըէմը գապուլինէ տաիր օլան ուսուլը թէչրիֆաթ տախի թատիլաթ օլունաճագ տը:

Իչթէ պու սուրէթլէ Զին՝ պալէատաքի չարթլարը թէմամէն իճրա իթմէկի թէահիւտ իյլէտիկինտէն, էճնէպի սէֆիրլէրի՝ լազըմ օլան միգտարտան մասատա, տիկէր ատաքիրի էճնէպիէնին Զինտէն կիտէպիլէճէքլէրինէ գարար վէրմիշլէր իսէ տէ, պունուն իչին հէնուզ պիր վագըթ թայեին օլունմամըշ տը:

ՋԱՐԸՆ ՖՐԱՆՍԱԵԱ ՍԷՑԵԱՀԱԹԸ. — Իչպու սէյեահաթ չու էմնատէ պիւթիւն էվրօբա զաղէթալարընա սէրմաեէ օրմուշ տուր: Ֆրանսըզ զաղէթալարը՝ Ֆրանսա միւթթէֆիգինին պու զիեարէթինտէն տօլաեը ֆէվգէլղաեէ խահիշ կէօսթէրմէքտէ օլուպ, պու ուղուրա սահիֆէլէր տօլտուրուեօրլար: Ռուս զաղէթալարը տախի Զար իլէ Զարիցանընն Ֆրանսաեա իտէճէքլէրի սէյեահաթատան տօլաեը իղհարը մէմնունիեէթլէ, սուլհը ումումինին գավիլէշմէսինէ պունու թէէմինաթ ատա իտիեօրլար:

Ալկըմանեը զաղէթասը՝ «Ալմանիանընն էսասը բօլիթիգասը՝ Ֆրանսա իլէ Ռուսիա արասընտաքի միւնասէպաթը տօսթանէնին մուհաֆազասընա էլտէն կէլէն եարտըմը տիրիղ իթմէմէքտէն իպարէթ օլտուղունտան, պու զիեարէթի մէմնունիեէթլէ կէօրիւեօր» տէմիշ՝ տիր: Պէրլինին տիկէր զաղէթալարը տա ամի եօլտա լիսան գուլանմագտա սըրլար: Վօսիչէ Ցայթունկ զաղէթասը տիեօր քի, «Մատէմ քի, թիճարէթ մէսէլէսինտէն պաշգա, Ռուսիա իլէ Ալմանիանընն շիմտիքի միւնասէպաթը զաեէթ տօսթանէ տիր, վէ Ֆրանսա իլէ Ալմանիա պէյնինտէ սէպէպի միւնազաա օլաճագ հիչ պիր մատտէ եօղ տուր, Զարընն Ֆրանսաեա իտէճէկի զիեարէթէ սրբի նէղաքէթ տարիէսինտէ պիր մուամէլէտէն պաշգա մանէա վէրիլէմէզ:» Վիէննա զաղէթալարը տա, պու սէյեահաթատան տօլաեը մէմնուն կէօրիւնիւր, հաթթա մէզքիւր զիեարէթին՝ Էվրօբատա միւսալէհայը ումումիեէնին մուհաֆազասընա եարտըմը օլաճաղընը իքիտէ իթմիշլէր տիր:

ՄԻԻԹԷՆԷՎԻՑԷ. — Ալմանիա իմբէրաթօրընն՝ եագընտա Ֆրանսաեա կիթմէք արզուսինտէ օլտուղունու նիմ ըէսմի սուրէթտէ Ֆրանսա հիւքիւմէթինէ պիլտիրտիկի ըիվաեէթ օլունուեօր:

Զարընն արզուսը մուճիպինճէ, Ալմանիա պաշ վէքիլի՝ Զար իլէ իմբ. Վիլհէլմ արասընտա վուգու պուլաճագ միւլաղաթտա հաղրը պուլունաճագ տը:

Սօֆիատան պիր Բէլթա զաղէթասընա իչար օլունտուղունա կէօրէ, պու քէրրէ եէնիտէն 70 Ռուս զասլիթանը՝ Պուլկար օրտուսունտա մուալլիմլիք իթմէք իւզրէ Սօֆիաեա կէլմիշլէր տիր:

Զար, սեպտ. 18տէ Տիւնքերքէ վասըլ օլաճագ տը: — Բարիս պէլէտիեէ մէճլիսի Զարը Բարիսէ տավէթ իթմիշ տիր:

Պիր թէլէկրաֆ խապերինէ կէօրէ, Ինկիլթէրրա գրալը՝ Ցանցիկէ կիթմէեէճէք, ֆագաթ Ֆրէտինսպուրկ քէօշկիւնտէ իմբ. Նիգոլա իլէ միւլաղաթ իտէճէք տիր:

Եունան գրալը՝ Բարիսէ փասը օլմուշ տուր։ Պիր գաշ կիւն օրատա գալաճագ տուր։

Բրէթօրիատան ալընան թէլէկրաֆլարա կէօրէ, Ինկիլիզլէր, Պէլճիքէր իլէ վուգուպուշան մուհարէպէլէրտէ էրէեիճէ մուհիմմ մաղլուպիէթլէրէ տիւշար օլմուշլար տուր։ 40,000 Աֆրիգանտէրլէրին՝ Պէլճիքէրէ իմատատա կիթմէքտէ օլտուգլարընա տաիր Ինկիլիզ ղաղէթալարը թէլէկրաֆլար նէշր իթմիշլէր տիր։ —Փէն. Տէվլէթ՝ Իւմիտպրունընա հարէքէթ իթմիշ տիր։

Թէքմինէն ռիվայէթ օլունատուղունա նէզարէն, Ռուսիա, Իթալիա, Սրբպիա վէ Գարատաղ արասընտա պիր իթիլաֆ հասըլ օլուպ, պու իթիլաֆ մուճիպինճէ Գարատաղ բրէնսիպին իլքինճի մախատուր Սրբպիտա վէլիի ատա օլաճագ տուր։

Զար՝ Մանչուրի մէսէլէսինտէ Ցրանատանը մուավէնէթինի բէնա իտէճէք իմիշ։

Ալման ղազէթալարը՝ Միւնթ. Ամէրիգանը՝ Գօլոմպիա իլէ Վէնէզիւէլա մուհարէպէսինէ միւտախէլէ իթմէսինէ Ալմանիանը միւտատէ իթմէմէսինի թավսիէ իտիեօրլար։

## ԹԷՎՖԻՀԱԹ

Եուրաի տէվլէթ ազալըզը՝ Թէվֆիքի Տիվանը Հիւմայուն Մուհսին պէյէ, Եուրաի տէվլէթ ազալըզը՝ Մաթպուաթը տախիլէ միւտիրի Պէհճէթ պէյէ, Մաթպուաթը տախիլէ միւտիրիէթի՝ սանէօր ումուրընա քէմաքեան պազմագ իւզրէ, մուավինի Հրֆգը պէյ էֆ. հազրէթլէրինէ, Մաթպուաթը էճնէպիէ միւտիրիէթի մուավինլիկինէ՝ գալէմի մէզքիւր սէր խալիֆէսի Ահմէտ Սատատ պէյ, գալէմի մէզքիւր սէր խալիֆէլիկինէ՝ միւմէիզի էվվէլ Ավրամ Ցարիի էֆ., Տէրիսաատէթ մա միւսիրլաթ Զախիրէ կէօմրիւկիւ նէզարէթինէ՝ վէքալէթինտէ պուլունան Ռուսումաթ էմանէթի մուհասէպէ միւմէիզի էվվէլի Թալաթ պէյ թայէին. Սիվաս վիլայէթինտէ Կիւրին գայմագամը-ղը՝ Պէյթ իւլ Ցրգրն գայմագամը սապրգը Իսմայիլ Հագգը էֆ.էէ թէֆվիզ. էտիրնէ վիլայէթի մէքթուպճըսը Եաշար էֆ.էէ ուլէա էվվէլի թէվճիհ. Պաղտատ վիլայէթի մերքէզ պիտ. մահքէմէսի հուգուգ տաիրէսի ռիեասէթի՝ Սուրիէ վիլայէթի մերքէզ պիտ. մահքէմէսի հուգուգ տաիրէսի ռէիսի սապրգը Սատատտին էֆ.էէ թէֆվիզ. էտիրնէ վալի վէքիլի վէ օլտուի Հիւմայուն միւշիրի Արիֆ բաշաեա մուրասսա Օսմ., Պէյրութ ժանտարմա ալայընընն ալայ գօմանտանը Ազիզ բաշաեա Ցնճի Մէճիտի, խրատմաթը մէսպուգէսինէ մէպնի՝ Տիվանը մուհասէպաթ ազալըզընտան միւթէգաիւտ Կարապետ Գարագաշ էֆ.էէ Յինճիւ Օսմանի, եավէրանը Եահանէտէն միւսաֆիրիյնի էճնէպիէ թէշրիֆաթճըսը Ահմէտ Այի բաշանընն հարէմինէ Վինճի Շէֆգաթի նիշանլարը իհսան.

Եուրաի տէվլէթ թէմեիզ մահքէմէսի ազալըզը՝ Իսթինաֆ մահքէմէսի ազասընտան Մահմուտ բաշաեա, Իսթինաֆ մահքէմէսի ազալըզը՝ Եուրաի մէզքիւր ազասընտան Ճաֆէր Այի պէյէ թէֆվիզ. Դարթալ միւհէնտիսի Միհրան էֆ.էէ սալիսէ ռիւթպէսի թէվճիհ. Ծրամա պէլէտիէ թապիպի Յակոբ Բաբազեան էֆ.էէ Յինճի Մէճիտի նիշանը իհսան պույրուլմուշ տուր։

---

Պիր խայլի սէնէլէրտէն պէրու Մաթպուաթը Տախիլիէ միւտիր մուավինի պուլունան սաատ. Հրֆգի պէյ էֆ. հազրէթլէրի՝ պու քէրրէ միւտիրիէթի միւշարիլէյհաեա թայինն պույրուլմուշ տուր։ Հրֆգի պէյ էֆ. հազրէթլէրի՝ էրպապը խթիգամէթ վէ իգթիսատ մէմուրլիյնի քիրամատան օլուպ, շիմտիէ գատար մուավինլիք մէմուրիէթինի տիլիսանը ալի վէճնէլէ խֆա իթմէքլէ, նիչէ նիչէ տէֆալար թէվճիհատթ վէ թագտիրաթը Շէհրիւարիէ մազհար պույրուլտուղու կիպի, պու քէրրէ տախի էօհալի հէսաֆէթլէրինէ Մաթպուաթը Տախիլիէ միւտիրիէթի կիպի ղաեէթ մուհիմմ վէ նազիք պիր մէմուրիէթին թէվտիի՝ մահղա հալ օլտուգլարը լիեագաթ վէ էհլիեէթլէրինի իպրազ խյէտիկինտէն, պու միւնասիպէթլէ միրի միւշարիլէյհէ թէպրիքաթը ամիղանէմիզի թագտիմէ մուսարատաթ խյէրիզ։

Հրֆգի պէյ էֆ. հազրէթլէրի՝ բաղար իրթէսի կիւնիւ մապէյնի Հիւմաեունա պիլ ազիմէ, նայլ օլտուգլարը աթրֆէթի սէնիէտէն տողաեը արզը ուսպուտիէթ վէ թէչէքքիւր իթտիքաէն սոնրա, Պապը Սալիեէ կէլէրէք, իյֆսի մէմուրիէթէ պաշլամըշլար տուր։

## ՏԱԽԻԼԻԷ

Ռուսիա տէվլէթի թարաֆընտան Թօքհանէ միւշիրի Զէքի բաշաեա Ցինճի բիւթպէտէն էկլ Պլան, եավէրանը Շահանէտէն Շաքիր բաշաեա այնի բիւթպէտէն Սէնթ-Ան, թէշրիֆաթը խարիճէ մուավինլէրինտէն Հիլմի պէյէ այնի բիւթպէտէն Սէն-Սթանիսլաս, մապէյնի Հիւմաեունի քաթիպլէրինտէն Մէհէմմէտ Ճէվատ վէ մագամը Սատաթէթ թէրճիմանը Այրէտտին պէյլէրէ մա բլագ Ցնճի բիւթպէտէն Սէն-Սթանիսլաս նիշանլարը իթա օլունմաղլէ, գապուլլէրինէ տաիր իրատէի սէնիէ շէրէֆսատը պույրուլմուշ տուր։

—Ֆրանսա սէֆիրի Մ. Դօնսթան մէզունէն մէմլէքէթինէ կիթմէք իւզրէ ղէվճէսիյլէ պիրլիքտէ բաղար իրթէսի կիւնիւ Շարգ Սիւրաթ գաթարջյա Բարիսէ ազիմէթ իյլէմիշ տիր։ Պու միւնասիպէթլէ սէֆիրի միւշարիլէյհ բաղար կիւնիւ Թարապիաեա, Պիւեիւք-տէրէեէ վէ Եէնիքէօյ ազիմէթլէ, սիֆէրայը էճնէպիէեէ բասմէի վէտաեը իյֆա իթմիշ տիր։

Սէֆիրի միւշարիլէյհ հագգընտա բասիմէի թէչէլի իճրա իթմէք իւզրէ, թարաֆը հազրէթի Բաստիշահիէն թէշրիֆաթը ումումիէ նազրը Իպրահիմ պէյ վէ խարիճիէ թէրճիմանը Սատատտին պէյ Սիրքէճի ըսթասիօնընա կէօնտէրիլմիշլէր տիր։ Պէլճիգա, Ռումանիա վէ Իսբանիա սէֆիրլէրիյլէ սէֆարէթ մաեէթլէրինէ մէմուր վաբօրլար զապիթանը վէ պիր չօգ սէֆարաթ մէմուրլարը տախի կէօնտէրի կէլմիշլէր տիր։

Ալընան մալիւմաթը ալսիրէեէ նէզարէն, սէֆիրի միւշարիլէյհ Վօթուր նամ մաեէթ սէֆինէսիյլէ Թարապիատան Սիրքէճիեէ էնէրքէն, թարաֆը հազրէթի Բաստիշահիէն ըհսմի թէչեիեէ մէմուր պույրուլան թէշրիֆաթը ումումիէ նազրը Իպրահիմ պէյ իլէ ղիրաաթ նազրը Սէլիմ Մէլհամէ բաշա պիր միւտտէթ Վօթուր սէֆինէսինտէ գալտրգտան սոնրա գարաեա չրգմըշ, լաքին Իպրահիմ պէյ Սիրքէճիեէ գատար սէֆիրէ ռէֆագաթ իթմիշ տիր։

Ֆրանսա սէֆարէթինին Մուէթ նամ մաեէթ վաբօրընընն պու կիւն Տէրիսաատէթտէն հարէքէթ իտէճէկինի Մօնիթէօր եազմըշ տուր։ Մէզքիւր վաբօր զապիթանը թարաֆընտան՝ Վօթուր զապիթանը չէրէֆինէ օլարագ բաղար ագշամը պիր ղիեաֆէթ վէրիլմիշ տիր։

—Սատրազամ հազրէթլէրի՝ նամիզատլըգ սէպէպիյլէ պիր գաշ կիւնտէն պէրու մագամլարընը թէշրիֆ իտէմէմէքտէ տիրլէր։ Գուրէնատէն իքինճի քեաթիպ Իզզէթ պէյ՝ իսթիֆսարը խաթրը զբմընտա սատրը միւշարիլէյհին գօնաղընա իպամ պույրուլմուշ տուր։

Միւշարիլէյհ հազրէթլէրինին թէտավիլէրինէ թարաֆը հազրէթի Բաստիշահիէն Տր. Խօրասանճեան էֆ. հազրէթլէրիյլէ պահրիէ աթրպպասընտան ֆէրիդ Իլիաս, Տր. Նիգօլաիսի վէ Անասթաս բաշալար իլէ Տր. Տէրվիշ պէյ թայինն պույրուլմուշլար տուր։

—Գուսաբ չէրիֆ վէ ճիվարընտա պուլունան միւէսսիսաթը մէզէպիսէ վէ իսայրիէ իչին ճէլպ օլունաճագ էշեանընն՝ բուխասաթը բէամիէսի հայիզ օլմասանալարընտան կէօմրիւք բէամի ալընմասը լազըմ կէլէճէկինին սէֆարէթլէրէ թէպլիղի Պապը Ալիտէն Խարիճիէ նէզարէթինէ իշար օլունմուշ տուր։

—Բուսիա իմբէրաթօրընընն պիր գարարը մուճիպինճէ, պունտան պէօյլէ Պուլկար վէ Գարատաղը կէնճլէր՝ պիլա մուամէլաթը բէամիէ Բուս հարպիէ մէքթէպլէրինէ գապուլ օլունաճագլար տուր։

—Պուլկար խթիդրաղընա տաիր ճէրէեան իտէն մուխապէրաթընն պաշա չրգմագ իւզրէ օլտուղու խապէր վէրիլիեօր։

—Ինկիլթէրրա, Ավսթրիա վէ Եունան սէֆիրլէրիյլէ Իթալիա մաղանաթկիւզարը բաղար իրթէսի կիւնիւ խարիճիէ նազրը հազրէթլէրիյլէ մուլագաթ իթմիշլէր տիր։

—Օսմանը բոսթա իտարէսի՝ եագընտա էճնէպի մէմլէքէթլէրի իչին տախի դրմէթի մուգատտէրլի մէքթուպլար, բոսթա հէվալէլէրի վէ բաքէթլէրի գապուլ իտէճէկինի՝ Պէլճիտ (Զուիյէրիա) բոսթա իթթիհատը իտարէսինէ պիլտիրմիշ, վէ Օսմանը բոսթախանէսինին իչպու գարարը թավիպ օլունմադըէ, ալէ ուսուլ էճնէպի բոսթախանէլէրինէ իշար օլունմուշ տուր։

—Շէհիր էմանէթի սրհրիէ գօմիսիօնուճումա իրթէսի վէ բաղար իրթէսի կիւնլէրի թէքրար իսթիմա իթմիշ տիր։ Տր. Պիլ՝ սեաղընտան նամիզատ օլտուղունտան, պու իսթիմալէրտէ հազրը պուլունամամըշ տուր։

—Հէր սէնէ օլտուղու կիպի, պու սէնէ տախի Յինճիւ (Մէլանիք-Մանասթիր) օրտունուն թօքճու ասաքիրի նիշան թալիմի իճրա իտէճէքլէր տիր։

—Բէամի — Մաթպասաճը Եուվանաքի Բանաեօթիտի՝ պիլճիւմէլ մաքինա վէ սաիր ալէաթ վէ էտէվաթըյա պէրապէր մաթպասաընը Հանրմլարա մախսուս զաղէթա ռանիպի իսթիեազը Թահիր պէյէ ֆիրուխթ իթտիկինտէն, միւմաիլէյհ Եուվանաքի Բանաեօթիտէնին էլինտէքի մաթպասա բուխասաթնամէսի կէրի ալընըպ, Մաթպուաթը տախիլիէ իտարէսինճէ գայրը պօղուլմուշ օլտուղունընն իլանընա իպթիտար դէլընտը։

—Միհրան էֆ. Փափազեան՝ Տար իլ Աճէղէ նամընա չրմէնտրֆէր թահվիլաթը բրօմէսլէրի չրգարմագ իչին 10 սէնէ միւտէթլէ իմթիեազ իսթիտա իթմիշ տիր։ Միւմաիլէյհ՝ պէհէր բրօմէս իչին թիճարէթ վէ Նաֆիա նէզարէթինէ 20 բարա բէամը մագթուբ վէրտիքտէն պաշգա, Տար իլ Աճէղէ իչին տէ 20 բարա իտնէ վէրմէեի թէահիւտ իտիեօր։

—Թիճարատան Թանթավիզատէ Խալիտ պէյ՝ Լօնտրատան 2500 թօնօլուգ իքի պիւեիւք վաբօր ստթրն ալարագ, պիրինի էնգարէ վէ տիկէրինի Գօնիա թէտարիէ իթմիշ տիր։

—Մախսուսէ իտարէսի՝ Ֆրանսանընն Ֆօրմ է Շանթիէ ֆապրիգասընա 16 գրթա եէնի վաբօրընն ինշասընը սիբարըշ իտէճէք իքէն, ֆապրիգանընն իսթէտիկի ֆիեաթ բէք ֆահիշ օլտուղունտան, եանի պիր Ինկիլիզ ֆապրիգասը պիր վաբօրընն ինշասը իչին 14,000 լիրա իսթէտիկի հալտէ, մէզքիւր Ֆրանսըզ ֆապրիգասը 22 պին լիրա թալէպ իթտիկինտէն, Պահրիէ նէզարէթի մուխապէրաթը գաթթ իթմիշ տիր։

—Տէրիսաատէթ ֆուրունլարընճա պաղը իսլահաթ իճրա իտիլէճէք տիր։ Ֆրունլարտաքի ապտէսթխանէլէր՝ սուլարը էքմէք թապիրընա գուլլանըլան գուեուլարտան ուզագլաթըլաճագ տուր։

—Բարիստէ թահսիլտէ իքէն Լօնտրաեա ֆիրար իտէն Տր. Լուիթֆի նամ չախս ղրեապէն պիլ մուհաքէմէ, միւէպպէտէն գալէպէնտիկինէ, հուգուգը մէտէնիեէտէն իսգաթընա վէ հաճզընա գարար վէրիլէն էմվալընընն ուսուլը տաիրէսինտէ իտարէսինէ հիւքմ օլունմուշ տուր։

—Օսմանը վէ Եունան հիւքիւմէթլէրի արասընտա ագտ օլունաճագ թիճարէթ ահանամէսի հագգընտա թալիմաթը լազըմէի ալմըշ օլան Եունան սէֆարէթի պաշ թէրճիմանը Մ. Նաում՝ Տէրիսաատէթէ ավէտէթ իթմիշ տիր։ Իշպու ահանամէնին միւզաքէրէսինէ մէմուր գօմիսիօն՝ կէլէճէք հաֆթա իճթիմա իտէճէկինտէն, Մ. Նաումուն Աթինատան կէթիրտիկի լահեաը՝ Եունան մուրախասալարը Օսմանը մուրախասալարընա վէրէճէքլէր տիր։

—Տօղան չօճուգլարըն մուայէն միւտատէթի օլան 6 այ զարֆընտա բէտէրի թարաֆընտան գայտ իտիլէմէկէն պիր չօճուզու, օ միւտատէթին խթամընտան 3 այ սօնրա մահէլլի նուֆուս իտարէսինէ խապէր վէրմէեէ՝ իսմամ վէ մրխթարլար վէ ճէմաաթը զայրը միւսլիմ խատէմէլէրի մէճմաաթը զայրը միւսլիմ խատէմէլէրի մէճպուր օլտուգլարընա նէզարէն, 9 այտա վուգուաթը խապէր վէրիլմէկէն պիր չօճուզուն բէտէրի վէֆաթ իթմիշ իսէ, չօճուգտան ճէզա ալընմամագ լազըմ կէլէճէկի, լաքին իմամ վէ մրխթարան իլէ ճէմաաթը զայրը միւսլիմ խատէմէսինտէն եարդըմլար լիպա ալընաճաղը՝ վապը օլան պիր սիւալէ ճէվապէն, մէրճիի ահանամէն պիլտիրիլմիշ տիր։

—Աշճը, բասթաճը, շէքէրճի, լիմանթաճը վէ տատա պու կիպի եէկէճէք վէ իչէճէք սաթան էտնաֆ արասընտա ֆրէնկիլի վէ վէրէմլի օլանլարընն քեաֆֆէսինին 6 այտա պիր քէրրէ սրհրիէ միւֆէթթիշլէրի թարաֆընտան պիլ մուայէնէ էլլէրինէ պիրեր չահատէթնամէ վէրիլմէսինէ վէ չահատէթնամէ ալմաեան գալֆա վէ եա չրրագլարը եանլարընա գապուլ իտէն ուսթալարտան ճէզան նագտի ալընմասընա գարար վէրիլմիշ տիր։ Պու սպապատէ այրըճա պիր նիզամնամէ տախի եարըլաճագ տուր։ Պունուն իչին ալընաճագ խարճըն միգտարը՝ էվվէլճէ պիր մէճիտիէ օլմասը գարարլաշտըրըլմըշ իսէ տէ, պու միգտար չօգ կէօրիւնտիւկիւնտէն, թէնզիլ իտիլէճէք տիր։

—Պու կիւն Պիւեիւք-ատատա իճրա օլունաճաղը էվվէլճէ եազըլմըշ, վէ մուախարէն թէէխիր իտիլմիշ օլան գաեբգ եարըշը՝ ասլա իճրա օլունմաեաճագ տուր։

—Բէրլէրէ սու թուղեանլարընտան զարարա ուղրաեանլարա հասըլ օլաճագ իանէլէրտէն վէրիլմէք իւզրէ Օսմանը պանգասընճա շիմտիտէն 2000 լիրանընն իթտար լիւղումը՝ պանգա միւտիրիէթինէ իշար իտիլմիշ տիր։

—Բումանիա հիւքիւմէթի՝ Իսթանպօլտան կիտէնլէրէ գարշը գօյտուղու 5 կիւն գարանթինաեը 10 կիւնէ չրգարմըշ տուր։

—Ալմանիա հիւքիւմէթի՝ Բումէլիի Շահանէտէն, Գարատէնիզտէն վէ Եունան տէնիզի լիմանլարընտան Ալմանիաեա կիտէն պիլճիւմլէ էմթաա հագգընտա թէտաարի սրհրիէ իթթիհազ իյլէմէքտէ տիր։

—Բամուգ ֆիեաթը էվրօքատա խայլի տիւշմիշ տիր։

—Պուլկար էմարէթի՝ Տէրիսաատէթտէն կիտէն էմթաանընն Պուլկարիսթանա կիրմէսինի մէնն իթմիշ տիր։

—Սօն կիւնլէրտէ Պուլկար սինօրընտա միւսատէմէ վուգու պուլուպ, պիր խայլի ասաքիրի Շահանէտէնին 3 Պուլկար ասքէրինի թաազիպ իթտիքլէրինի, վէ ասաքիրի Շահանէտէն 5 մագթուլ վէ 3 մէճրուհ վուգու պուլտուղունու, վէ Պուլկարատան ասլա թէլէֆաթ վէ մէճրուհ օլմատըղընը պազը էճնէպի ղազէթալարը եազմըշլար իսէ տէ, էտիրնէ վիլայէթի բէամի ղազէթասը՝ պու հավատիսի գաթիէն թէքզիպ իտիեօր։

—Բաղար իրթէսի կիճէսի Գատրքէօյինտէ Մէսուտ-պէյ սօգաղընտա թուզճու Սթավրաքինին միթէսարրըֆ վէ Հայտար բաշա բրլիթըմը գալֆալարընտան իթալեալը Մ. Բանճիրինին միւսթէճիր պուլունտուղու սիկուրթալը խանէէ գունտագ պրագրլմըշ իսէ տէ, տէրհալ էօնիւ ալընմըշ տուր։

—Բաղար իրթէսի կիւնիւ Բէնտիքտէն Հայտար-բաշաեա կէլէն թրէն հօշճուալրընտան պիր Իալամ՝ քէնտիսինի վակօնտան տիշարը ասմըշ իսէ տէ, թրէն տուրտուրուլուպ, մէրգում պիր գաշ եէրինտէն եարալը օլտուղու հալտէ սալիմէն գուրթարըլմըշ տուր։

—Սարբեարաա 18 եաշընտա պիր Իալամ կէնճլի՝ Բեամիլ բէնլիվան իսմինտէ պիր արապաճրը գաթլ իթմիշ տիր։ Գաթիլ տէրտէսթ իտիլիպ, մուհաֆազաի նամուս իչին պու ճինաեէթի իճրաեէ մէճպուր օլտուղունու իգրար իյլէմիշ տիր։

—Պուլկազ ճիվարընտա չու էնատէ էշգբեալըզ արթմագտա տուր։ Տէօրթ սիլտէը էշգբեա պիր թրէնի եազմա իթմէք իսթէմիշլէր իսէ տէ, մուվաֆֆագ օլամամըշլար տուր։ Էշգբեատան պիրի թէլէֆ իտիլիպ, տիկէրլէրի տէ ֆիրար իթմիշլէր տիր։ Էշգբեա՝ Պուլկազ բօսթախանէսինէ կիրիպ, 70,000 ֆրանգլըգ բուլ աշըրմըշլար տուր։

—Թէքիրտաղընտա կէչէն ճումա կիւնիւ պիր եանկրն զուհուր իտիպ, 13 տիւքքեան իլէ 5 խանէ եանմըշ տուր։

—Պիրի Մահմուտ-բաշատա վէ տիկէրի Դարաքէօյտէ մաղազալարը պուլունան թօճաֆիէ վէ ալէաթը մուսիգիէ թիւճարընտան Բաբատօրուլօ վէ շիւրէքեասը իզհարը իֆլաս իթմիշ տիր։

## ՕՍՄԱՆԼԸ ՊԱՆԳԱՍԸՆԸՆ

Դալաթա, Պէյօղլու վէ Իսթանպօլ իտարէխանէլէրի՝ պու կիւն գաբալը տրրլար։

# ՏԻԼՊԻՐ ԿԱՊՐԻԷԼ

)( 288 )(

Մ. տը Լակարա՝ պաղթէթէն Սէն-Լիւս գասապասրնա հօլճուլուգ իթմիշ վէ էպէ գարընն Մարսէլ կէօնտէրիկի, ֆագաթ մէզպուրէ թարաֆընտան զայպ օլուպ, գօնթունն պուլմուշ օլտուղու ալաճագ թալէպինի հավի պիր մէքթուպ տա, մէքքիւր հօլճուլուղա սէպէպ օլմուշ իսի։

Խիւլասա Մարի Քէրնագ, սոն նէֆէսինի թէպլիմ իսէր իթմէղ, Բարիսակ միւսթանթիկ Ֆիլիք տը Քէրվէնէ կէօնտէրիմէք իւզրէ, Սէն-Լիւս գասապասը պաշ ըսնիպինէ պիր մէքթուպ թէպլիմ իթաիքտէն սոնրա, Մ. տը Լակարտին արգասրնան մէզարա կիրմիշ իսի։

Վագտա պու իշի կիզլէէն տիկէր պաղը գարանլըգ նօգթալար պուլունմագտա իսի իսէ տէ, ալընան մալիւմաթտան, Ալպէր տը Լիւսան վէ Բօլ Ժիրէ կիսի զէքի ատէմէր իշին, ագլ ու մանթըգա պինաէն, հագըգէթի հալ անլաշըլմասա պիլէ, պունա եագըն պիր նէթիճէ չըգարապիր իսի։

Մ. տը Լիւսան չէօյլէ տիւշունմէքտէ իսի.

— Ֆիլիբ տը Քէրվէն իլէ գըզգարընտաշըմ արասընտա իրթիքեապ իսիլմիշ պիր իէթանին վէ անին թապիի նէթիճէսինին պիր պաղը մէվճուտ օլմասըյլա, պու խէթաեք՝ պիր ճիեահէթլէ օրթատան գալարմագ չարէսինի պիրլիքտէ տիւշունմիշէր տիր։

«Մարի Քէրնագ պիր էպէ օլտուղու հալտէ, պիր չօճուղուն վիճուտինի մահվ իթմէքտէն պաշգա պիր էպէհէ նէ՞ թէքրիֆ օլունապիլիր։

«Մարսէլ՝ ֆագիր օլտուղու ճիհէթլէ, ղէնկին պիր ատամ իլէ էվլէնմէք իսթեէճէկի թապիի օլուպ, անճագ կէչմիշ էօմրիս՝ միւսթագպէլինի թէհլիքէհէ գոյմամաը լազըմ կէլտիկի ճիհէթլէ, ճինահէթ իճրաատ գարարլաշարրրմը, վէ էպէ գարբնա սէնէվի պիր իրատ թայէնիպյէ, պու ճինահէթ իրթիքապ իսիլմիշ տիր։

«Արատան սէնէլէր կէչիպ, պիր կիշի Մարսէլ, գօնթէս տը Լակարա օլտուղունտա, վատ իթմիշ օլտուղու թախասիաթն իթաարը ունութմուշ եախօտ իմալ իթմիշ տիր։

«Ֆալճը գարը՝ հագգընը թալէպ իթմէք իւզրէ մէքթուպ եազմըշ վէ Մարսէլէ խիթապ օլան իշպու մէքթուպ՝ զայպ օլարագ, զէվճինին էլինէ կէչմիշ տիր։

«Գօնթ՝ ճինահէթի չագմըշ վէ չիւպհէլէրինի թատիգ իթմէք իւզրէ Մարի Քէրնագը իսթիճվապ իշին Սէն-Լիւս գասապասընա կէլմիշ տիր։ Գօնթ, չիւպհէլէրի հագրգէթ ըէնկի ալընճա, ինթիգամ ալմաեը թատիմ իսէրէք, հէր չէյի պիտիկինի վէ գապահանթլըարը ճէզալանտըրմագ իւզրէ ավտէթ իթմէքտէ օլտուղունու Մարսէլէ խապէր վէրմէք կիպի պիր պօշլուգտա պուլունմուշ տուր։

«Գօնթ, պունու եազմագա, քէնտի էօլիւմ իլանը իմզալամըշ վէ Բարիսակ կէլտիկի ագշամ, պիր տուզաղա միւչիրիւլէրէք, զէվճէսի վէ անին մաշուգու թարաֆընտան գաթլ օլունմուշ տուր։»

Մուսթատարէն պէհան իթտիկիմիզ պու ֆիքրի գօնթ տը Լիւսան Բօլ Ժիրէնէ պէհան իթտի վէ խիթամընտա,

— Պու սէօյլէտիքլէրիմ տօղրու տէյի՞լ մի, տէյի սօրտու։

— Սիզէ տօղրու կէօրիւնտիկիս կիպի, պանատտա տօղրու կէօրիւնօր, մօսիէօ գօնթ, լաքին կէօրիւնիւշ քիֆայէթ իթմէզ. պու ալչագլըգլարընը իսպաթլարընը էլտէ իթմէք լազըմ տըր... Անլէրի նէ՞րէտէ արամալը... նէ՞րէտէ պուլմալըրը։

— Իքի հէմրէօնմէքլէրին չիմաիքի էօմիւրլէրինի, էն ճիւզլի մուամէլէլէրինի դաղարը տիզգաթտան տուր իթմէկերէք գօղլար իսէք, իսթէտիկիմիզ իսպաթլարը պուլուրուզ։ — Պիր կիշի կէլիր քի, գապահանթլըլար՝ կէօղէտիպիքլէրինի պիլմէկէրէք, քէնտի քէնտիլէրինի էլէ վէրիրլէր։ Օ կիշի տէ կէլէճէք տիր։

— Ալլահ իսթէրսէ...

— Ալլահ իսթէյ։

— Շիմտի պէն նէ՞ եապաճաղըմ։

— Պիր հաֆթա պուրատա բահաթ իթտիքտէն սոնրա թէքրար Բարիսէ կիտէրսինիզ, վէ օրատա՝ Ժան Բըմինին ախզը ինթիգամընա վէ սիզին իատէի նամուսունուզա չալըշտըղընըզ սըրատա, սիզէ ինալէ իթմիշ օլտուղում վաղիֆէնին իֆֆասընա, եանի Մատլէն իլէ Կապրիէլի պուլմանա Ուիլեամ Ագօթ իլէ պիրլիքտէ պիլա ֆայտա չալըշըրսընըզ։ Միւսթագպէլէ հէր վագթտան զիհատէ էհմիէթիմ վար տըր. — վագտա գըզգարընտաշըմին ճինահէթի՝ թաշրտըղըմ իսմի լէքէտար իսէճէք իսէ տէ, պէն պունա էհէմմիէթի վէրմէմ։ Հիւքմի ատալէթին իճրա օլունմասընը իսթէրիմ։

Բօլ Ժիրէ սէքիզ կիշն Գլիսօնատա գալտրգտան սօնրա Բարիսէ ավէտիլէ, Մէօրիս օթէլինտէքի տահիրէսինէ էնտի։

Իլք զիեարէթի Ուիլեամ Ագօթա իթտիկինտէ, մէրգումին վէ մահէթինտէքի մէմուրլարին՝ տէրքեար օլան մէհարէթէլէրինէ բաղմէն, հէնուզ պիր նէթիճէի միւֆիտէեի իսթինսալ իսէմէմիշ օլտուգլարընը անլատտը։

Ուիլեամ Ագօթ՝ Բօլ Ժիրէնէ խիթապէն,

—Մագսէտէ տահա չարուգ վասը օլաճաղընը մէմուլ իսթեօրտուս, լաքին մէյեուս տէյիլիմ։ Միւչքիլաթ նէ գասատ պիւեիւք օլսա, օ միւչքիրտիթա զաղէպ իսէճէկիմէ էմինիմ։ Վատ օլունան իքրամիէնին զաեէթ բարլագ օլմասընա մէպնի պունատան վազ կէչէմէմ։ Անճագ տապըրը օլուն, տէտի։

Իսմի Բօլ Ժիրէ իշին, Ուիլեամ Ագօթտան նէթիճէի հարաքեաթընա պէքլէմէքտէն, վէ քէնտիսի իսէ, Ֆիլիբ տը Քէրվէն վէ Մարսէլ տը Լակարա իլէ մէզզուլ օլմագտան պաշգա եարատաճագ պիր շէյի եօգ իսի։

Մարսէլին Ֆիքրի էլէյհէ մոշղուլ օլուպ, չիւնքի Բօժէնին, Բլանֆան ոլֆիհէսինտէ, Բընէնին եանընտա միւմքին մէրթէպէ աղ գարամագ իշին պիր սիւրլիվէսիլէ արատագտա օլտուղունա չէնտ կիւնտէն պէրու տիզգաթ իթմէքտէ իսի։ Բընէհէ կէլինճէ, մէրգում տէլիգանը իլէ գարը պէ գարը պուլունտուղունտա, վալիէսինի ալատամագ իւզրէ թատիմ իլէտիկի գօմէտիաեը իճրատէն կէրի տուրմամագտա իսի։

Բօժէ՝ Մատլէնի զիեարէթ իշին Լըբրկրանթիլ սօգազընա կիթմէկի գարարլաշարրարը կիւն, Ֆիլիբ տը Քէրվէն սէյֆիեէտ գալըպ, պաղչէտ Մարսէլ իլէ տօլաշմագտա իքէն, պունար՝ պիհիհք ազաճարրն կէօրկէ թէչքիլ իթտիքլէրի պիր մահէլէ կէլտիքլէրինտէ, պտի ազաճատան եապըլմըշ օլան պիր գանկէրէ իւզէրինէ օթուրտուլար։

Մարսէլ.— Տօսթում, սիզէ պաղը տիհէճքլէրիմ վար տըր. իշլէր եօլունտա կիթմէհօր։

Ֆիլիբ.— Հանկը իշլէր։

— Հիչ պիր շէյ տիգգաթ իթմէհօրտունուզ։

— Եէկէնիմ իլէ գըզգընըզատա մը պահս իթմէք իսթէհօրտունուզ։

— Էվվէթ. զաթէն պիւթիւն էսասը միւլահազաթըմըզ անլէր տէյի՞լ մի տիր։

— Էյ...

— Բընէ՝ միւթի վէ հաֆթա թէմամիյլէ աշըգ օլարագ, Բօժէնին մուհապպէթինի ճէլպ իթմէք իչին էլտէն կէլէնի եաբըհօր։

— Տօղրու տուր։

— Լաքին Բօժէ դաշընըհօր... իլէրլէհէք եէրտէ կէրի կիտիհօր։ Պունու կէօրմէմէք իչին քէօր օլմագ լազըմ տըր։ Տօղրու տէյի՞լ մի տիր։

— Տօղրու տուր։

— Իսմի պու հալէ խիթամ վէրմէլի։

— Նէ՞ սուրէթլէ։

(Տէվամի)

## ՊԱՆԴ ԷՄԲԷՐԻԱԼ ՕԹՕՄԱՆԷՆ ԱՆՕՆԻՄ ՇԻՐԲԷԹԻ

### Սեռմանէսի 10,000,000 լիրա

ՇԻՐԲԷԹԻՆ ԻՏԱՐԷՍԻ ԳԱԼԱԹԱՏԱ ՏԷՐ

Իսթանպօլատա եէնիճամի մէյտանընատա վէ Պէյօղլունատա Տօղրու հօլատա 206 նումէրալը տաիրէակ պիրէր չիւպէ ի վար տըր։

Լօնտրա վէ Բարիսէ պիրէր պաշլըճա իտարէխանէսի մէվճուտ տուր։

(Շիւպէլեր)

| | | |
|---|---|---|
| Ատաղիա, | Ատանա, | Այտընը, |
| Հալէպ, | Իսկէնտէրէ, | Էսքիշէհիր, |
| Էնգարէ, | Պաղտատ, | Պէյրութ, |
| Պրուսա, | Շամ, | Գօնիա, |
| Լարնագա, | Գահիրէ, | Մէրսին, |
| Միտիլլի, | Ուշակ, | Ֆիլիպէ, |
| Բօրսատա, | Իզմիր, | Սկլանիք, |
| Սամսօն, | Իզմիր, | Սօֆիա, Թրապիզօն։ |

Պանդը Օսմանի, թահվիլաթ վէ եա պունա միւմասիլ էվրաղ սէրօղիթօ իսթիմէսի մուղասիլինատ, մուսայինէ վատ իլէ վէ եա հիսապը ճարի իւզրէ ապէ էրգրազ, վէ սէնէտատաքը թիճճարիեէ ըսղոնիօ, վէ մէմալիքի Շահանէ իլէ մէմալիքի էճնէպիեէնին պայլըճա չէհիրլէրի իւզրինէ չէր, բոլիչա վէ գրէտի սէնէտլէրի վէ թէլէկրաֆ էմրլէրի քէշիֆէ վէ հիսապը ճարի քիչատա վէ թահվիլաթ իլէ զիպլիմիթ էշնա վէ մէմալիքի Շահանէ իլէ մէմալիքի էճնէպիեէտէ գուրսն վէ սէնէտ թահսիլ, պօրտա էմրլէրի իճրատ, վէ մէսքիր քեսթ իշիթիրատ վէ ֆիրատ իսէր։

Պանդան պաչգա պիր սէնէտ վատ իլէ եիւզտէ 2 պչ., 6 այրգ վատ իլէ եիւզտէ 1 ֆունդ իլէ ապէ գապրել իսէր։

Իսթանպօլ չիւպէսի, պալէատ պէհան օլունան մուամէլաթտան պաչգա, էմթատա իւզէրինէ ապէ իրգազ իլէ էտիկի կիպի, էմանէթլէն եախօտ սատէհէ թէվտի օ ուլունան էշեատի թիճճարիեի տահի գապրել իսէր։

Պէյօղլու չիւպէսի՝ էմթատա մուամէլաթը միւսթէնտա օլմագ իւզրէ, եօղարըտա կիր օլունան պիրճիմէ մուամէլաթը իյֆա, վէ պունատան պաչգա Չիլ սը Բարի, Բումէլի չըմէնարֆէր թահվիլաթը վէ Առնտան պանգասը, Բանանա վէ սարէ կիպի բիանզօլու թահվիլաթա սահիր սաղ ու իթա մուամէլաթընը իճրա իյէր։

Իսթանպօլ վէ Պէյօղլու չիւպէլէրի Բումէլի չըմէնարֆէր թահվիլաթը բրօմէսլէրի տահի ֆէրուէնթ, վէ պանդանին մէմալիքի Շահանէ իլէ Պալկարիստանատաքի չիւպէլէրինին քանֆիֆէսի կիպի վ. 50 իրատա գատար օլմագ իւզ. է 100ատ 3 ֆունդ մուգապիլինատ հիսապ, ճարի իլէ ապէ գապրել իսէրլեր։

Ուֆագ հիսապը ճարիլէրէ թէէմինաթ օլմագ իւզրէ Օսմանը պանդասը 100ատ 3 պչ. ֆունդէ ֆրանսա, վէ 100ատ 3 ֆունդիլէ Ավստրիա ավէլիթի էհամմիյատան այնի գրմիթատ պիր սիգատար թահսիլ իթմէք պիր քի, իչպու էհամ թէկվատ օլունան ապչէկէ քէֆալէթ օլարագ այրըճա պիր տօսիէատ տապլը պուլունմագտա արր։ Թէվտի օլունան ապչէնին միգտարը տրթարգճա թէկէմիսատ ապչէսինին ատ միգտարը տրթար։

## ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

14 օգոստոս

| | | |
|---|---|---|
| Էնտամ ուսուսի | Ղ. | 26 34— |
| Տէվլէթի Ալիէ Բէժի | | 318 |
| Բումէլի չըմէնարֆէրի | Ֆր. | 102 75 |
| Թահվիլաթը Օսմանիէ | | 470 |
| Օսմ. պանդասը սէնէտաթը | | 521 |
| Օսմ. Սիկրթ. չիրքէթի Լ. Օ. | | 4 |
| Բէժի տգսիօնա | | 14 |
| Տէրիս. Թրամվայ պաբ. | | 5 80 |
| » » թահվ. Ֆր. | | 477 |
| Տէրիսատէթ Բրեթթըմ | | 461 |
| Թրամվայ | | 84 |

### ԱԳՕՋԷԼԷՐԻՆ ԳԻՆԵԱԹԸ

| | | |
|---|---|---|
| Օսմ. լիրատ 100 ղ-տան | Ղ. | Բ. |
| Պէհապ մէճիտիէ ֆարզը | 108 | 5 |
| Մէթալիք | 100 | |
| Ինգիլիզ լիրասը | 110 | 02 |
| Ֆրանսիզ ալթունը | 87 | 19 |
| Բօլ | 90 | 20 |
| Գըրմէց | 51 | 06 |
| Գարպոն զայմէսի | 8 | 58 |

## ԻՏԱՐԻ ԱԼԻՍԱՆԱՍ

Իչպու 1901 սէնէսի Յունիսին 1 ինճի կէնէնտէն իբիպարէն

### ԱՏԱԼԱՐ ՎԷ ԱՆԱՏՕԼ ԹԱՐԻԳԻ

Ատալարտան քէօրբիւեէ

Սթ. Տգ.

11 45 Պ. Ատա հէյպէլի պուրկազ գընալը (*)

12 15 Հէյպէլի պ. ատա մալթէբէ պօսթանճ ճատը պոսթանը գալամըշ մատա. (*)

12 45 Բէնտիք գարթալ պ. ատա հէյպէլի (պ. ատատան ատաթ 1 30տա)

2 30 Պ. ատա հէյպէլի պուրկազ գընալը

[illegible] Եուօլա պ. ատա հէյպէլի (պ. ատատան ատաթ 3 30տա)

8 15 Բէնտիք գարթալ պ. ատա հէյպէլի պուրկազ գընալը (պ. ատատան ատաթ 9 30տա)

10 40 Պ ատա հէյպէլի գատրքէօյ

### ԲԷՕՔՐԻՏԷՆ ԱՏԱԼԱՐ ՃԱՆԻՊԻՆԷ

12 30 Հէյպէլի պ ատա

2 15 Գատրքէօյ գընալը պուրկազ հէյպէլի պ. ատա գարթալ բէնտիք (1)

6 30 Հէյպէլի եալբվ. (1)

8 45 Գընալը պուրկազ հէյպէլի պ. ատա

10 Հէյպէլի պ. ատա գարթալ բէնտիք

10 45 Մատա գալամըշ ճատը պոսթանը պոսթանճը մալթէբէ պ. ատա հէյպէլի (2)

11 Գընալը պուկազ հէյպէլի պ ատա (2

### ԲԱԶԱՐ ԿԻՐԻՆԷԼԻՐԻ

Ատալարտան քէօրբիւեէ

11 Պ ատա հէյպէլի

11 30 Բէնտիք գարթալ պ. ատա հէյպէլի պուրկազ գընալը (պ. ատատան ատաթ 12 15տէ)

1 15 Հէյպէլի պ. ատա մալթէբէ պօսթանճ ճատը պոսթ. գալամըշ մատա

8 30 Պ ատա հէյպէլի պուրկազ գընալը

9 45 Բէնտիք գարթալ պ. ատա հէյպէլի պուրկազ գընալը գատրքէօյ (պ. ատատան 10 30տա)

10 30 Հէյպէլի պ ատա մալթէբէ պօսթանճը ճատը պոսթանը գալամըշ մատա

### ԲԱԶԱՐ ԿԻՐԻՆԷԼԻՐԻ

Բէօքրիտէն Ատալարա

1 30 Գատրքէօյ գընալը պուրկազ հէյպէլի պ. ատա գարթալ բէնտիք (2)

2 Մատա գալամըշ ճատը պոսթանը պոսթանճը մալթէբէ պ ատա հէյպէլի (2)

2 30 Գընալը պուրկազ հէյպէլի պ ատա (2

10 15 Գընալը պուրկազ հէյպէլի պ. ատա գարթալ բէնտիք (2)

10 45 Մատա գալամըշ ճատ պոսթանը պոսթանճը մալթէբէ պ. ատա հէյպէլի (2)

### ԱՏԱԼԱՐ ՎԷ ԱՆԱՏՕԼ ԹԱՐԻԳԻ

Բազար կիրինէլիրինէն մատատա Անատօլ վէ Ատալարա ճանիպինէն քէօրբիւեէ

12 15 Հէյպէլի պ. ատա մալթէբէ պոսթանճը ճատը պոս. գալամըշ մատա

3 15 Պոսթանճը ճատը պոսթանը գալամըշ մատա

Բէօրբիտէն Անատօլ վէ ատալար ճանիպինէ

2 15 Պոսթանճը

10 45 Մատա գալամըշ ճատը պոսթանը պոսթանճը մալթէբէ պ ատա հէյպէլի (2)

### ԲԱԶԱՐ ԿԻՐԻՆԷԼԻՐԻ

Բէօրբիտէն Անատօլ վէ Ատալարա

1 Մատա գալամըշ ճ. պոսթանը պոսթանճը մալթէբէ պ. ատա հէյպէլի

10 45 Մատա գալամըշ ճատը պոսթանը պոսթանճը մալթէբէ պ. ատա հէյպէլի (2)

Ատատօլ վէ Ատալարատան քէօրբիւեէ

1 15 Հէյպէլի պ. ատա մալթէբէ պոսթանճը ճատը պոսթանը գալամըշ մատա

10 30 Հէյպէլի պ ատա մալթէբէ պոսթանճատը պոսթանը գալամըշ մատա

### ԳԱՏԸՔԷՕՅ ԹԱՐԻԳԻ

| Եէվմիեէ | | | | Բազար | | | |
|---|---|---|---|---|---|---|---|
| Բէօրբիտէն | | Գատը քէօյէն | | Բէօրբիտէն | | Գատը քէօյէ | |
| Սթ. | Տգ. | Սթ. | Տգ. | Սթ. | Տգ. | Սթ. | Տգ |
| 11 | 15 | 11 | 15 | 11 | 15 | 11 | 1 |
| 12 | | | | 12 | | 12 | |
| 12 | 45 | 12 | | | | | |
| 1 | 30 | 12 | 45 | 1 | | 1 | |
| 2 | 20 | 1 | 30 | 2 | | 2 | |
| 3 | | 2 | 15 | 3 | | | |
| 3 | 45 | 3 | | | | 4 | |
| 4 | 35 | 3 | 45 | 4 | | 5 | |
| 5 | 15 | 4 | 30 | 5 | | | |
| 6 | 15 | 5 | 15 | 6 | | 6 | |
| 8 | | 6 | | 7 | | 7 | |
| 9 | 15 | 7 | 15 | 8 | | 8 | |
| 10 | | 9 | | 9 | | 9 | |
| 10 | 45 | 9 | 50 | 10 | | 10 | |
| 11 | 30 | 10 | 30 | 11 | | 11 | |
| | | 11 | 15 | | | | |
| 12 | | 12 | | 12 | | 12 | |

(1) Իչպու սէֆերլէրէ եիւք գապուլ օլունճաճագ տըր։

(2) Իչպու սէֆերլէրէ եիւք գապուլ օլունմաճաճագ տըր։